

զերը կը ձերմը կնան ու կը թափթը գին, ակուաները կը սկսին իյնալ, դէմքը կը տգեղնայ ու մարմինը կը ծռի, միտքն ալ՝ որով ամէն բան կ'ըմբը ըռնէր, կը մտածէր, դատաստան կ'ընէր ու նոր նոր գիւտեր՝ հնարքներ կը հնարէր՝ կը թուլնայ, բայց աս փոփոխութիւնները ընդհանրապէս միշտ աստիճանաբար կամաց կամաց կ'ըլլան :

Այսպէս ահա մարդս աշխարհք կուգայ, ու կարծես թէ ծնանիլը, մեծնան ու մեռնիլը մէկ կ'ըլլայ, մէկ վայրկենի մը մէջ ամէն բան կը լրինցընէ : Ինանը աս է որ ան անցաւոր վայրկենին մէջ ինչ տեսակ տեսակ նեղութիւններ ալ կը քաշէ : Ա ալով ու ձուալով աշխարհք կուգայ, տղայութեան ու պատանեկութեան ժամանակը վարպետներու ձեռքի տակը կ'անցընէ, ու զանազան պարտքեր վրան կը ծանրանան . պատանեկութեան միջոցը անցնելէն ետև՝ սրտմաշուք աշխատանքներու ժամանակը կուգայ, այսինքն ձակտին քրտինքով իր հացը գտնել, դաւն խեղճութիւններ քաշել, ու ամէն բանի համար նեղութիւն ու վիշտ ունենալ . և բոլոր աս բաներէս վերջը կուգայ ձերութիւնը, որ է ըսելխեղճութիւն մը . անկէ ետև կուգայ գերեզման, որ զմարդ մոռցընել կուտայ . և ահա աս է ամէն մարդու վախճանը :

Այսով յայտնի է թէ բնութեան մէջ եղած ամէն բաները կը փոխուին ու կ'այլայլին, բայց նոյնպէս ամէն բան նորէն կը նորոգուի՝ մակրնթացութեան և տեղատութեան պէս, և ծովու մէջ երեցած ալիքներուն պէս, որ մէկզմէկ մղելով՝ իրարու տեղը կ'անցնին, և այսպէս կը հասնին ինչուան ծովեղերքը :

Ուրդուս կենաց երկայնութիւնը կրնայ կերպով մը չափուիլ՝ իրեն մարմնոյն աձման միջոցէն . ան ծառը կամ ան կենդանին որ քիչ ժամանակի մէջ կը մեծնայ, շուտով ալ կը մեռնի . իսկ ան կենդանին որ ուշ ու կամաց կա-

մաց կը մեծնայ, երկայն ատեն ալ կը դիմանայ . զոր օրինակ մարդո 30 տարի կը մեծնայ դէպ 'ի լայնքն ու երկայնքը, անոր համար 90 կամ 100 տարի կրնայ ասլրիլ . իսկ շունը որ երկու իրեք տարուան մէջ կը մեծնայ, 10 կամ 12 տարի միայն կը դիմանայ :

Հ . Մ . Տ

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

| ուստի և | ուստասէլլիք :

ՀԻՆ ատենէն 'ի վեր զարմանալի բոյսերէն մէկն է լսուաս կամ լսուասը ըսուածը, որ մեր լեզուին մէջ նէրդիւն կամ նէրդոյն՝ ալըսուեր է : Ինչուան հիմայ ալ գեռ աղեկ մը չէ գիտցուած թէ աս լուտասը ինչ բոյս է, և կամ քանի տեսակ է, և թէ ան տեսակներուն մէջ որն է այնչափ մեծ անուն հանողը :

Լուտասին վրայ խօսող առաջին հեղինակը հոմերոսն է՝ իր Ոդիսական ըսուած բանաստեղծութեանը մէջ : Ինոր խօսքին նայելով, Ոդիսես ու իր ընկերները մեծ փոթորիկի մը հանդիպելով՝ Ծունաստանի կղզիներէն կը հեռանան ու Վարփիկէի ծովեղերքը կ'իյնան . ան երկրին բնակիչները լսուաստիերէ՝ կ'ըսուին, վասն զի կերակուրնին լուտաս ըսուած բոյսին պտուղն է եղեր : Ասոնք շատ սիրով կ'ընդունին Ոդիսեսին ընկերներն ու իրենց լուտասէն ալ կուտան որ ուտեն . և որովհետև աս լուտասը այնպիսի զօրութիւն մը ունէր որ անկէ ուտողը իր հայրենեաց կարօտն ու սէրը կը մառնար, կ'ըսէ, Ոդիսեսին ընկերներն ալ անկէ ուտելով՝ այնպէս կ'ըլլան որ ամեննեին չեն ուղեր ետ

1 Հենդէգուգու, գէվ : 1. և Գ. յունական բառով Lotus.

2 Գ. լ. Lotophages.



ԽԳԻԱՊՏՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ :

գառնալ : Որիսես բռնութեամբ կը տանի զիրենք նաւ կը դնէ ու կը կապէ, անանկով հազիւ իրենց տեղը կը դարձնէ :

Հոմերոսին աս լուտաս ըսածը՝ հիմակուան բուսաբանից խօսքին նայելով՝ կը կարծուի թէ ի իննէսին Rhamnus lotus ըսածն է : Ի՞նչիկայ փրշոտ ծառ կամ թուփ մըն է, որ ձիթապտղի մեծութեամբ եղջերաձեւ պտուղ մը կուտայ . աս պտուղին մէջ թը փշատին՝ պէս ալիւրոտ է, և Ի՞նչիկեցիք ան ալիւրը փայտէ ամանի մէջ ծեծելով՝ անկէ տեսակ մը խմորեղէն կը շինեն ու կ'ուտեն, անկէ զատ նաև տեսակ մը անուշ ըմպէլիք ալ կը շինեն : — Բայց ուրիշները կ'ը-

մեն թէ Հոմերոսին ըսած լուտասն ասիկայ չէ, հապա Խրոդոտոսին ու Խմէսօփրաստին խօսքերուն նայելով՝ շուշանի նման բոյս մըն է որ Խգիպտոսի մէջ կը բուսնի, ու Կեզոս գետին բարձրացած ժամանակը ջրին երեսը կ'երևնայ . ասոր ծաղիկը խաշխաշի ծաղկին նման է՝ մանր հունտերով, որ Խգիպտացիք կ'առնեն արեւուն մէջ կը չորցընեն, կը ծեծեն, հաց կը շինեն ու փռան մէջ կ'եփեն . նոյնպէս կ'ուտեն նաև աս բոյսին արմատը : Խը ահա ասոր պատկերն է հոս գրածնիս : Իս եգիպտական լուտասը, որ նունութարի նման ծաղկը ներուն մէկ տեսակն է, հին ատենի Խգիպտացիք սրբազան բանի մը տեղ

կը դնեն եղեր՝ առատութեան նշան սեպելով . և որովհետեւ աս ծաղիկը արե ատեն ջրէն դուրս կ'ելլէ , ու արել մտնելէն ետքը կը գոցուի ու ջրը բին մէջ կը մտնէ , ասկէ կը սեպուի եղեր նաև աշխարհքիս ստեղծմանը և արեգական ելլելուն ու մտնելուն նշան . ասոր համար եգիպտական հընութեանց վրայ խիստ շատ կը գըտնուի լուտասին պատկերը :

Հին ատեն Հնդկաստանցիք ալ մեծ համարում ունին եղեր աս ծաղկին վրայ , և իրենց պրազան սեպած գրքերէն մէկուն մէջ շատ առասպելներ կը պատմեն ասոր վրայ որ հոգնելը աւելորդ կը համարինք :

Ի՞այց չենք կրնար լմընցընել աս կարծ յօդուածը՝ առանց յիշեցընելու մեր ընթերցոզաց՝ թէ պէտք է շատ զգուշանան բարոյապէս լուտասակեր ըլլալէն . այսինքն պէտք չէ այնպէս յարին օտար ազգաց ու օտար աշխարհաց բաներուն որ ինչուան իրենց հայրենեաց սէրը մոռնան :

Անդ ամբարիշտըն լուտասս տղիտարերն իւր պրտղով Ըզբարէ կամն Ոգիսեայ զթըլըուառականս թովելով Ետ ըզսիրուն հայրենիսն ՚ի մոռացնս արկանել :

Վ.Ս.Ա.Բ.:

ՀԱՆԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ի՞շխարհնիս երեւելք ածխականքերուն վրայ :

Ի՞շխարհնիս մէջ ինչուան հիմա գտնուած ամենէն մեծ ու առատ ածխահանքերը Ի՞նդղիայի ու Ակովտիայի մէջ են : Ի՞ս ածխահանքերուն բազմութիւնը կարգէ դուրս բան է , ու մէջերնէն ելած ածուխին չափը հաշիւը չկայ : Ի՞նդխաքարը հանելու համար մեծամեծ մեքենաներ , գետնափոր ճամբաներ , ու զանազան ջրանցքներ շինուած են . ասանկով դիւրաւ ու քիչ ծախքով կը հանեն ածուխն ու տեղէ տեղ կը տանին . ա-

նանկ որ ոչ միայն Ի՞նդղիոյ մէջ խիստ շատ կը գործածեն նոյն ածուխին , ուր որ շատ աժան է , հապա նաև դրսի երկիրներ ալ կը տանին , ու մեծ վաստակ կ'ընեն : Ի՞իայն ՚Իիւքասլքաղքին ածխահանքին մէջ , որ աշխարհքիս մէջ ամենէն առատն է , վաթսուն հազար մարդէն աւելի կ'աշխատի , ու ամէն տարի երեսունուվեց միլիոն կենդինար ' ածուխ կ'ելլէ :

Դաղղիոյ մէջ ալ թէպէտե շատ ածխահանքեր կան , բայց Ի՞նդղիայինին համեմատելով՝ խիստ քիչ բան է . անանկ որ բոլոր Դաղղիոյ մէջէն ամէն տարի ինը միլիոն կենդինար ածուխ կ'ելլէ . իսկ Ի՞նդղիոյ մէջ միայն ամէն տարի գործածուած ածուխին չափը եօթանասունուհինգ միլիոն կենդինարէն աւելի է : Դաղղիայի ամենէն երեւելի ածխահանքներնեն Ոյուրբ Ոյուփանոսու Ոյուլութիւն ըսուածները : Ի՞ս ածխահանքերէն ու անոնց քովերէն ամէն տարի իրեք միլիոն կենդինար ածուխ կ'ելլէ . հազար չորս հարիւր հոգի կ'աշխատին , տասնմէկ շոգեշարժ մեքենայ կը բանի , վեց հատ ջրաբաշխական մեքենայ , ու եօթանասուն ալ ուրիշ տեսակ մեքենաներ :

Պիեշիան ալ հանքային ածուխի կողմանէ շատ հարուստ է . Ո՞նս , Պարլըրուա ու Լիէժ քաղքըներուն քովերէն շատ կ'ելլէ . քսան հազար հոգի կ'աշխատին հոն , ու տարին տասուերկու միլիոն կենդինար ազնիւ ածուխ կը հանեն :

Դերմանիայի մէջ ամէն տեղչգրտնուիր հանքային ածուխ . Աաքսոնիա , Պաւերա , Ի՞ւստրիա , Պոհեմիա , Վաճառստան և ուրիշ քանի մը գաւառներ բաւական բան կ'ելլէ , բայց հասարակ տեսսակն է . իսկ հիւսիսային երկիրներուն մէջէն , ինչպէս Շուետ , ՚որուեկիա ու Ոյուսաստան , գրեթէ ամենեին չելլեր : ՚մանապէս ՚ատալիոյ , Ոպանիոյ , Փորթու-